

ԵՐԱԺԴԱԳԻՑԱԿԱՆ ԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՐԵՐՈՒ

ՎԵՐԼՈՒԾՈՒՄ

ԵՐԱԺԴԱԳԱԿԱՆ ԶԱՆԱԶԱՆ ՄԵՐԵՐՈՒ (ՆԱԽԱՐԱՐ)

Նախորդ յօդուածաշարքովս ներկայած ցնելէ յետոյ, երպարական երաժշտութեան պատմութիւնը, սկզբէն մինչև մեր օրերը, կ'անցնիմ երոպական երաժշտութեան զանազան ստեղծուածին վերլուսումին:

Դժբախտարար գրեթէ ոչինչ կտառառուած է մեր մէջ այս ուղղութեամբ մինչև այսօր. ու հակառակ անոր որ հայ ժողովուրդը եղած է ստեղծագործ, ապացոյց իր երաժշտական գանձարանը, սակայն պէտք է խոսուովանիլ թէ զանազան պատճառներով ան չկրցաւ մինչև վերջին քանի հնդամենակը, իր ապացոյին ուրոյն երաժշտութիւնը, որ իրեն նախանիթ է կերաս զանցապէ հարուստ է ու կը մրցի որեւէ ստար երաժշտութեան հետի մշակել ու հասցնել այն բարձրութեան և ստեղծագործան նոյնութեան որոն հասան եւ բոլոր ստեղծագործին զարէն. Վասնահարար յզացը պակասը չէր պատճուը այդ բոլորին և ոչ ալ հանձնարերու պակասը մեր մէջ այլ անտեսական և քաղաքական այն տագնապը որոն վերջին երկու գարերու ընթացքին դէմ յանձնանան գտնուուած հայ ժողովուրդը Ալելին, ինչպէս շատ մը ժողովուրդներու մատ կը հանդիպինք, արհամարնեցը երաժշտական ասպարէցին հանգէպ: Տարակոյսէ վեր է թէ հայ ժողովուրդը երաժշտասէր է. սակայն երաժշտութիւնը եղած է միայն ուրախութեան, ամրութեան և կամ աշխատանքի պահերու բարեկամ մը իրեն, ոչ ասպարէց: Այդ իսկ պահնառաւ շատ քիչ հերոսներու գտնուած են որոնք զոհած իրենց անձնական բարօրութիւնը, ի գին շատ մը զոհուութիւններու ստանձնած են տանիլ այդ սխալը... Ու այսօր իսկ ոչ մէկ քաջալերութիւն արուեստագէտներուն Թուեցէ անոնները ուսանողական փառաբռուն ու պիտի տեսնէք թէ — ոչ մէկ հատկայ երաժշտական նրաժշտական գործիքներ նուուելուն նպաստ բերած չենք ըլլալ մեր երաժշտութեան: Քէտք է քաջալերէ մեր ստեղծագործական կարողութիւններ

ունեցող միտքերը՝ երաժշտական մարզին մէջ. նետել զանոնք արուեստի արեկու ծովին մէջ որպէսզի անոր յաջորդէ երաժշտական նոր գործերու երկունքը՝ երոպական չափանիշերով գնահատեիր Դժբախտարար արտասահմանի մէջ չունինք որեւէ երաժիշտ որ հասած ըլլայ այդ մակարդակին: Թէկ ունինք երգչախմբային գեղեցիկ գործեր բայց տակաւին և ոչ մէկ գործ instrumental, և ոչ մէկ համանուագ: Նոյնիկ մեր հեկեղեցական երաժշտաւթիւնը, որ անսպառ շտեմարան մըն է ստեղծագործ միտքի մը համար, մէկ կողմէ թողուած է. մինչ երոպակիք սպառած հում նիմթերը արուեստու Արեւելք փնտակուու նոր կարելիութիւններ ու նոր տաղած Մեծապէս մխիթարական է ու քաջալերական՝ երաժշտական կհանքը Խորդգային Հայրենիքէն ներս ուր ստեղծագործական աշխատանքի պահնանջքը մեծապէս դոհացում գուած է և ուտած իր պատուղները յանձինս Արամ Խաչատուրեանի, Բարո Ստեփանեանի, ու նոր սերունդի կարգ մը յառաջապահներուն որոնք կրցած են հասնիլ մեծ չափանիշերու և Արամ Խաչատուրեաններով զիրք գրաւած համաշխարհային երաժշտական ամպիսնին վրայ. ու երեսակայիլ պահ մը թէ ասկէ երեսուն արաբներ առաջ Արամ Խաչատուրեան եղած է հովիւ մը հայրենի կեններուն վրայ. սակայն ինչպէս ինք իսկ զի վկայէ, իր անգիտակից բռուն սէրը հանդէպ երգի ու երաժշտութեան գտնելով իրեն յարմար հող և միջավայր մարմին առած է ու բացած նոր էջ մը մեր երաժշտական պատճեան մէջ ու որ ես պիտի կոչեմ և Համանագային և բարդ ստեղծագործութիւնց գարալցնան մեր երաժշտութեան ։ Երբ այս կ'ըսեմ չեմ անտեսեր այս թանկագին տուրքը և գուարները որոնք բերին անցիալի մեր երաժշտիչները, որոնք գերը եղած է մեծապէս գնահատեիր, ինչպիսին է Կոմիտասնինը, որ արաջինը եղած զնահատ առջներէն և գորգուրցոցներէն մեր ժողովրդական երաժշտութեան և իրմով սկսած հայ երգը կորուսէ փրկելու ինչպէս նաև հայ ժողովրդական երգերը հաւաքելով եւրական ճաշակով ու ներմէտով բազմաւանքը: Թէկ յունեանք կոմիտասէն և ոչ մէկ instrumental գործ կամ համանուագ, անձնանոթ պատճառներով, սափան պէտք է ըսել թէ Կոմիտաս զրա անկիւնաբարը և հայ երգի երգչախմբային արդեւստին:

ներ՝ զրոնք դարձըջնն մը բացին և պրին
անկիւնացարերը Մեծ գալիքին ։ ։ ։

Ներկայ յօդուածաշրթվավուն պիտի աշխատամբ ներկայացնել եւրոպական քարդ ստեղծագործութեանց փերլուծումք, ոչ ներկեց, խորհելով թէ այս ձեռով նպաստած պիտի քլամ մեր հրաժշտակար սեարանցին յուսացիւմութեան և յուսարանուաթեան ։ Ձի բաւեր բան թէ ես հրաժշտակարինը շատ կը պիրեմ, առանց ընկեր ճիզզ թափանցելու արուեստի գաղտնիքներուն և բարզութիւններուն։ Ձի բաւեր գիտնաչ պատմութիւնը համանուած մը, ինչպէս շատեր կը կարծէն, կարենալ հասկնական համար այց գրուն, այլ պէտք է լավ գաղափար ունենան երաժշտական նարտարադ պետութեան մասին որ կը կոչուի Form ինչպէս նաև պէտք է ծանօթանալ կիրարկուած (Applied) Form-երու զանապան նըրարթիւններուն։ Չեմ յաւակնիր բնել թէ պիտի կարենամ թուզիք վրայ տալ ամէն ինչ, բան մը որ անկարելի է առանց բերանացի և օրինակներով բացարութիւններու, մանաւանց այնպիսի երաժշտակերներու որնք և ոչ մէկ գաղփար անձինքի Solfège-ի, Harmonie-ի, Contre-point-ի, Double-Contrepoin-ի, Canon-ի, Fugue-ի, orchestration-ի և մանաւանգ Form-ի որ նիւթը կը կազմէ սոյն ուսումնասիրութեան և որ երաժշտական նարտարադատութիւնն իսկ է, սակայն կը խորհմ թէ բնութագրութիւնն ունուր գաղփարն իսկ խթան մը պիտի ըլլայ և որոշ չափով նպաստ որպէսզի կարենանք երաժշտական բարդ գործերու դիւրաւ թափանցել և ըլլունել զանոնք՝ զիտնալով իրավանչեւր սենի առանձնայատութիւններու և յատկանիչերը։

(ՆԵՐԱԾՈՒԹՈՒԹԻՒՆ)

Արուեստի ամէն գործ, պղտիկ կամ մեծ, պէտք է կերտուի համաձայն որոշ սրբան ոի մը արուեստագէտին միտքին մէջ։ Կարելի չէ երեւակայել նկարչի մը որ սկսի աշխատանքը, պատմուի մը վրայ, առանց որոշած ըլլայուն նիւթը՝ իր պատկերին, Միայն յաւանուած մը պիտի ընէր այդ առանց ձևալու թէ պահպաղ կեանք ուր, որիմանկարն մը, ուղաշտագետին մը՝ թէ նարտարապետական գործ մը պիտի նկատէ և իրաւ է, թէ մանրամասնութիւնները աշխատանք ընթացքին զանցան եղանակ կաւորութիւնը կ'ենթարկուին ընթանուը գիծերը միշտ մը կը մնան յատկակ, եւ ինչպէս նարտարապետ մը կատարելապէս

լաւ պէտք է գիտնայ թէ անհատական տուն մը, խանութ մը, եկեղեցի մը և կամ երան Ժըտասարան մը պիտի չինէ, որպէսզի ըստ այնմ պատրաստ իր plan-ները, նոյն ձեւով և նոյն ակզրունքներով երգահան մը կը սիրի աշխատանքին նախ քան թուզիքին յանձնելու իր քրածշտական քաղաքանութեան ուղարկուած ներկանութիւնը ըրնն ներկնչուումի արգիւնք են։ Աև կարելի չէ երեւակայել երգահան մը որ ծրագրէ պատարագ մը զրի և իր աշխատանքները վերջացնելէ վերջ նույն մը գրած ըլլայ փոխարէն, սա պարզ պատճառով որ այդ երկու գործիքը բարորդին տարբեր քարտուկ իր քրածշտական մը որդուի համաձայն կիրահան մը կը նեղինակէ իր որ և մէկ նուսազը կը կոչուի Form, պահ մը ենթագրինը թէ երգահան մը առանց որոշած ըլլալու իր plan-ը սկսի աշխատանքին նկատենք այս արագ սեստապէտը երաժշտական տաղանգով գերազանցապէս օժարած մէկը որուն գաղափարները կը հասնի զիրութեամբ, ինչ պիտի ըլլայ արդիւնքը, իր գաղափարները պիտի տապակին աննպատճէ, առանց արտաքանական յաջորդականութեան։ մէկ խասովով իր գործը պիտի ըլլայ համագրութիւնը մը անհապակից գաղափարներու։

Երաժշտական միակ սենը որ չունի անհամար մը plan Fantasia-ի սենն է, սեռ, ինչպէս անունն իսկ կ'ենթարկը որուն երգահանը ազտո կը ձգուի հետեւելու իր տարօրինակ գաղափարներուն։ Թէկ եթէ ուսումնասիրինը Fantasia-ի զանազան նըմունքներ գրուած մեծ երգահաններու կողմէ ինչպէս Haydn-ի, Mozart-ի, Beethoven-ի, Mendelssohn-ի, կամ Schumann-ի, պիտի տեսնենք թէ բոլորին մէջ ալ որոշ պատցոյցեր կան plan-ի մը։ Թէկ իւրաքանչիւր ըստնի իր մասնայատկութիւնները սակայն կարելի չէ ընդհանրացութիւնները ընկել։

Ըստն իւն Form սենով կը հասկայ այն plan-ը որուն համաձայն կը գրուին եղանակները։ Սակայն ինչ կայ ծրագրելիք և թէ ինչ են բաղկացուցիչ պայմանները Musical Form-ին։ Մի քանի բառերով պէտք է ըսիլ և Melodie-ն, Tonalité-ն, Rhythme-ը և Proportion-ը։ Առանց պէտք է աւելինել, մեծ գործերու մէջ (թէկ պղտիկ գործերու մէջ ալ կը հանդիպնք) Modulation-ը և Developement-ը։

Պարզ պայմաններում ուսամանուած ու melodie-ին նետեւեանք կ'առ երբ այս սասաւիճանին զանցան աշխանք ուրացներ որաշ ժամանակաշրջանի մը ընթացքին իրար յաջորդեն կ'օհանենանք թե-

lodie-ն, Սակայն կարելի չէ այս սահմանումը ամբողջական նկատել քանի որ ձայնատարինի զանազան ձայներու յաջորդականութիւնը առանձին չի կրնար պայմանաւորել melodie-ն Պէտք ունինք ուրիշ տարրի մը որ Tonality-ն է: Առանց որոշ Tonality-ի (այսինքն ինչ scale-ի պատկանիլը) անկարելի է որոշ երաժշտութիւն ունենալ: Սակայն այրքանն ու բաւական չէ ու տակաբն պէտք անինք Rhythm-ինք Rhythm ըստից կը համարական մատարու հոգավորթիւնը Cadence-ինք յանախափի յաջորդականութիւնը: Որով կարելի է բայց թէ Melodie-ն և Rhythm-ը անբաժան տարրեր են: Cadence-ը կը համապատասխանէ կետագրական նշաններուն՝ ստորակետ, կէստորակետ, բութ, կամակետ և վերջակետիր: Երաժշտութիւն հինգ Cadence-ներ կան որոնք կարելի ե երկու խումբի բաժնել:

(ա) Անոնք որոնք նախադասութեան մէջ կը հանդիպին ինչպիսին են a) Interrupted b) Half c) Inverted cadence-ները:

(բ) Անոնք որոնք վերջաւորութեան կը հանդիպին ինչպիսին են a) Authentic (աշխարհիկ) b) Plagal (կրծնական):

Առաջին խումբը կը համապատասխանէ ստորևն, կտու-առողիքն, բառիքն և միջակետին, իսկ երկրորդ խումբը՝ վերջակետին, թէ ինչո՞ւ երկրորդ խումբը երկուոք է պատճառը այն է թէ անցեալի մէջ եկեղեցական և աշխարհիկ եղանակներու մէջ զանականի դնենք համար աշխարհիկ եղանակներու մէջ զանականի դնենք վերջաւորութեան բամբ ձայնը ձայնատարմանին հինգերորդ ձայնին զէպի առաջին, վեր կամ վար, ընթացք (progression): մը կ'ունենար իսկ կրծնական եղանակներու մէջ ալ չորրորդէն տապին:)

Cadence-ներու իրարմէ նենցած, հաւատոր կամ ոչ, հաւատորութիւնն ալ կը ծնի Proportion-ի գաղաքարը: Որքան Proportion մը լայ հաւատարակշռաւած ըլլար այնքան յաջող կ'ըլլաց melodie-ն կամ երաժշտական նախադասութիւնը:

Այս բոլորէն յետոյ բացի երաժշտական պղտիկ գործերէն: Modulationը շատ կարեւոր գեր ունի թէն ոչ անհրաժեշտ որքան վերի մեր թուած տարրերը: Modulationը լսելով կը համարական մէկ scale-է մը ուրիշ scale անցնիլու, եթէ երգահան մը միայն մէկ բանալիի (Key) կարելութիւններուն մէջ սահմանափակուէրն իր աղքարները չուտով պիտօն պայտէին և որոշ շըջանէ մը յետոյ իր եղանակը պիտօն ըլլար միօրինակա:

Վերջին բազկացուցիչ անհրաժեշտ տարրն ալ, մանաւանդ մեծ գործերու մէջ Developement-ն է: Developement ըսկով կը հասկնանք երաժշտական բեմական պատկերի (figure և կամ motif-ի) մը, որ երբեմ մի քանի նօթայէ իսկ բազկացած կ'ըլլայ, զանազան երաժշտական հնարքներով — sequential imitation-ով նոյն պատկերը ուշից ձայնատիմունի վրայ, բարձր կամ ցած կրկնել, Inversion-ով՝ շրջում, augmentation-ով՝ կամ diminution-ով՝ պատկերին ձայնական սեղողութիւնները աւելցնելով և կամ պակեցնելով տեղ տեղ ընդլայնում է:

Պէտք չէ մոռնալ թէ շատ յարկի յարաբերութիւն կայ եղանակի մը melodie-ին և harmonie-ին միջն որովհետեւ melodie-ն ինքնին անդիմադրելիօրէն կը թէլազրէ իր harmonie-ն:

Հոյ տեղին է որոշապէս ըսկուու թէ բոլորվին տարրեր բանիր հին melodie-ն լրացնալը (creation, invention) և construction-ը՝ ինչպէս բանաստեղծ մը, երգահան մը կը ծնի և ող թէ կը կազմուի: Ցարակայու զիր թէ ուսումը անհրաժեշտ է տապանիք. մը համար: Եւ ինչպէս բանաստեղծ մը որքան ալ տաղանդաւոր ըլլայ չի կրնաք արժեն քառաւոր զործեր արտազրի և կամ իր զերացոյնը տալ առանց ուսումնամիբուու քերականին և բանաստեղծական օրէնքները, բառերու նրբութիւնները և այլն, նոյնպէս ի շատ շատ աւելի, երգահան մը որքան ալ տաղանդաւոր ըլլայ չի կրնաք հասնի բարձունքներու առանց ուսումնամիբուու երաժշտական theory-ն, որ կը կարար լուրջ երկարատես և յարատես աշխատանքի: Harmonie-ն և Counterpoint-ը երս գահանինք երականութիւնն են կիմ Form-ը հարտարապետութիւնը: Melodie-ի յդանալը և ոճ տեղձելը Աստուածային շնորհքներ են որոնք կարելի չէ սորվի նակայն կը մայ այդ պոտենտ շնորհքները վերածել Կynethic-ի, շնորհի աշխատանքի կ'թուուած անցնալի մեծ վարպետներու փոքրաւութեանց և ժառանգութեանց վրայ: Մէյ մը որ արուեստագէս մը տիրանայ այդ բոլորին անկէ յետոյ ենթագիտակցօրէն կը կատարէ շատ մը աշխատանքները:

Այս ընդհանրացութիւնն վերջ նախքան անցնիլու նիւթիս, կ'արժէ որ քիչ մը աւելի մաֆանցներու Rhythm-ին որ ամենէն անհրաժեշտ առարիթմէն մէկն է երաժշտութեան:

(հարաւակիլի՝ 1)

ՕՆՆԻԿ ՌԻԴՈՒԲՐԱԿԱՆ